

Տիրեացոց (Տարաւ) եւ Մոսկուցոց (Մուշկի) դէպ ի Տարաւ ցրուիլը:

Վերջապէս սա ալ մասնանիշ ընենք որ Դեւիշ Ափարսակէ (ՆՊՇԷՆ Տայ. Թարգմ. Ափրսակէ, Բ. Եջր. Դ. 9) անուշը անսած աստի՛ միայրը կը բերէ մեր Պարսուան, եւ ո՛ր թէ յեանագոյն Պերսիս (Պարսիս) անունը: Կերպապէս ամենեւին դժուարութիւն չկայ այս երկու անունաց նոյն բլլարուն. Ափարսակէ անուան՝ ա յաւելուածական տառն ունենալով Տանդէպ Պարսուան անուան՝ անսովոր երեւոյթ չէ: Բայց ամբողջ այս մեկնութիւնը նորերս տարակուսական հռչակուեցաւ. Հոֆմանի՛ եզրայ նոյն տեղը գտնուող ամեն անուններն — որ մարական եւ ասորեստանեայ ժողովրդաց անուն կը համարուէին մինչեւ հիմայ — պաշտօնի անուն մեկնելէն ետքը՝ նորերս Անդրէաս (Մարտիի) բերականութեան մէջ՝ ՆՊՇԷՆ այս այս մտքը մեկնել ուղեց. Կ'առաջարկէ ՆՊՇԷՆ ձեռն եւ այս ձեռն ալ համոզել կերպով ՈՍՈՂԵՍ = շողալիւսի-կէ երկրէ, որով նմանապէս կ'ունենանք ասորեստանեայ արձանագրութիւններէ ծանօթացեալ պաշտօնի անուն մը:

Բ. Ըուրու (Ըուրդէր)։ Սամսինասար Բ. ի տարածանք Հառուսայէ ճարայ ելլելով Ըուրդիբոս եկաւ եւ երկրին Արտառէ իշխանէն հարկն առնելէն ետքը Պարսուա իճաւ. Սարգոն իր Գլանի արձանագրութեանը մէջ կը պատմէ թէ Արայի վրայ գրաւ Աշուրայ լուծը: Տարբար. եւն մէջ Ըուրուա՛ կարգուեալ եւ կիշխով՝ անուններուն մէջտեղը գրուած է: ՄԱՆԻՆԻՆ կասկած չկայ Ըուրուա եւ Ըուրդիբոս անուան նոյն բլլալուն վրայ: Ըուրդիբոս (ը մասնակիով) անուան հնագոյն ձեւը պիտի բլլայ: Այս երկրն էր Հառուսայի եւ Պարսուայի մօտերը, մերձաւորապէս այս երկուքին միջևը:

Գ. Ըուրուա: Այս երկիրն Սեաւ Կոթողին մէջ Հառուսան եւ Անդիան անուանց մէջը մտած կը ներկայանայ մեզ. ուստի Ռուսիոյ լճին արեւելակողմը կամ հարաւ-արեւելակողմն եւ Անդրայի արեւմտակողմը տեղ մը դնելու ենք:

Դ. Տարու (Տարիլու)։ Սամսիրամնան այս երկիրը կը յիշէ Նայիրեան երկիրներու մեծ ցանկին մէջ եւ կը զնն Դինդարդա եւ Կանի — ար երկիրներուն միջև: Երկրին նոյն ատենուան իշխանը կը կոչուեր Բարդուա: Կոյն թագաւորն երրորդ արշաւանքին ատենը հարկ առաւ. Հուրուշկուէ, Միկտիարայէ, Սոււնթը, Մանէ, Պարսուայէ եւ Տարուայէ: Այս երկիրներուն մօտերը փնտաւելու ենք Տարուան. գիրքն աւելի ծղռէլ անկարելի է:

Ե. Արիւս (Արիւս)։ Այս անունն մեր դիմացը կ'իջել Ասորեստանցոց թագաւորներէն երեւոյթն արձանագրութեանցը մէջ: Առաջին անգամ Սամսինասար Բ. կը յիշէ Արիւսն թագաւորութեանը Յիդ տարին հարկ տուող երկիրներուն շարքին մէջ եւ այն՝ անմիջապէս Հառուսայէ եւ Ըաշուանայէ ետքը, Սամսիրամնան նուաճեալ երկիրներուն մէկ ցուցակին մէջ կը յիշէ այս երկիրը Պար-

սուայէ, Ալաքքիայէ, Արդադանայէ, Կաիրիէ ետքն եւ կը յաւելու «որուն գիրքը հետաւոր է, Սարգոնի ատեն Անդրայի մէջ կ'իջիէր Յելուսիան առնուով իշխան մը: Ասոր դէմ՝ Ասորեստանի թագաւորը պատերազմի ելաւ անդհական Տուսարայի գաւառին ութ մարդոցնէն առաւ եւ 4200 հոգի գերի տարաւ հանդերձ սասորեստանց: Ըստ տարբերութեանց՝ Սարգոնի թագաւորութեանը Դ տարին կ'իջնայ այս արշաւանքը: Պարծանաց արձանագրութեան համապատասխան տեղոյն մէջ՝ Անդրայի դէմ եղած արշաւանքին վրայ արուած տեղեկութիւնը մօժուած է Մանի դէմ եւ Չիկիրտու եւ Ռիշտիշի դէմ մղուած պատերազմին վրայ արուած ծանօթութեանց միջև: Մտազարութեան արժանի են եւ հետեւեալ տեղերը. «Ռուրարու, Մուզաթի, Անդիա, Չիկիրտու», «որ Անդիան եւ Չիկիրտուն նուաճեց», եւ վերջապէս «Մանաի, Անդիա, Չիկիրտու»:

Անդրայի մէկ դուտաբը կը կոչուէր Տուրուրի. Տարեգրութեանց համապատասխան տեղը՝ բնագրին արուած ու ջնջուած է:

Անդիա, ինչպէս եւ Մարդի բունաններուն երկիրը, Ասորեստանցոց քով ունի «հետաւոր, վերապիրը, այս երկու երկիրներն ամենէն հետաւորներն էին՝ ուր մտած են Ասորեստանցիք, առաջինը դէպ ի հիւսիսային արեւելքը բլլալով, երկրորդը դէպ ի հարաւային արեւելքը: Ամեն նշանները կը ցուցնեն որ Անդիա բլլալով և Պարսուայի հիւսիսակողմը կամ հիւսիսարեւելակողմը, ըստ հետեւորդ Ռուսիոյ լճին արեւելակողմը, մերձաւորապէս Դաւրեթի, Մարազայի եւ Միհնանէի միջև տարածուող տեղը: Ինծի յարմար չ'երեւար այս երկիրն միջևն Ռուսիոյ լճին հիւսիսային եզրքը (Անդալ, Դիլեմուս) ջրէն: Յրման պէտք չունի՛ սորբիսի կարծիքը, որ Անդիան բնակով Հնդկաստան կ'ուզէր հասնելու:

Ձ. Պարսուայի կից էր երկիր մը, որուն անունը դժբախտաբար Սամսինասարի կոթողին մէջը գուրս մնացած է. այս երկիրն կը վերաբերէին Պերսիս եւ Ըրիւսուրիս ամուր քաղաքները. վերջինս թերեւս համապատասխանէ Բուսուրիս (Պարսուա) Սոքի-բուրս քաղաքին, որուն կը հանդիպինք Վանեան արձանագրութեանց մէջ: Եթէ Սարգմ. Կոթող 182 իշխուած երկիրն . . . բա՛ն՝ Անդրայի արեւմտակողմը կը գտնուի, այն ասան մէն մի երկրին շարքն պիտի բլլայ արեւելքէն դէպ ի արեւմուտք՝ այսպէս. Անդիա, . . . բա՛ն, 4 երկիրը՝ Պերսիս եւ Ըրիւսուրիս քաղաքներով, Պարսուա (Ըուրուսիլիէ):

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ-ՊԱՏՄԱԿԱՆ

ԹՈՂՔԻ ԿՍՔՂՂԻԿԱՍՍՐԵՆԸ (Ըուրուսիլիէն):

Սոֆ:

Այսպիսի պայցոյցներէ ետքը՝ թէ Կաթողիկոսն բերոր՝ Ծով, Տրուր գաւառին մէջ է, կ'առչանք այն բերդին տեղն ալ նշանակել:

1 Պարսուա = Παρσοίս Պարսոնի քով XI, էջ 580. Prætex, Beiträge z. med. Gesch. v. Reueuil XIX, p. 194.

Այնժամի Տի սխալին արեւմտեան կողմը Սեւ լեռան շղթային վրայ կը բարձրանան երկու սարեր, մին Պէ՛՛յիւք Սոֆ (-Մեծ Սոֆ), միւրը՝ Բիւլիւք Սոֆ (-Փոքր Սոֆ) անունով: Այս սարերու կողին ու քղանցքին վրայ ցանուած են սասնեակ մը փոքր թրքարեան գիւղեր, պաղ պաղ աղբերներով: Այս գիւղեր Այնժամպէն Տեախի են 4 — 5 տարի Մեր բարեկեցիկ քաղաքացիներու համար Տոմոց մ'է Սոֆ, մանաւանդ համաճարակ հիւանդութիւններու ատեն հոն է որ կ'ապաստանին:

Սոֆը աննուկ իմաստ մը չունի՝ մի միայն գեղի մը կամ լեռի մը վրայ, այլ կ'ընդգրկէ տեղագրական բաւական ընդարձակ շրջանակ մը Տլուք գաւառին մէջ:

Սոֆ կը տեսնուի յոյն մասնագիրներու Սոֆիին կամ Սոֆինէ՛ ձեւերուն մէջ, Ինճի-ճեանի յիշատակութեան համեմատ. Ինճիճեան կը նշոյնացնէ այդ ձեւերը ծոփք կամ Չորրորդ Հայք ըսուած երկիրներուն հետ՝ եւ Չորրորդ Հայք մէջ կը՝ զնէ Ծոփքը, խոստովանելով հանդերձ թէ հնագոյն տեղեկութիւններ չունին այս մասին: — Ընդ Չորրորդ Հայք, զի է Յոֆինի, որ է Ծոփք կամ Չորրորդ Հայք, ան-ցեալ զնէ Սարարած Քորուս, — “Ի Չորրորդ Հայք, որոյ կողեակ զո՞ր ժամանակ ինչ եղեւ կաթողիկոսարան, չունիք այլ ինչ տեղեկութիւն առ նախնիս, բայց միայն զպժմեանն, զորմէ տեսնի Մեծ-Հայս 61 եւ ի Կ. Հ. 240: Գուցէ այս է յիշատակեալն, Յուստինոսի իր. 3. ուր ասն է Վանի Տիգրիսի թէ ի Հաւսանն Սոֆինէ, որ է Ծոփք կամ Չորրորդ Հայք, ի վեր յառնէ եւ ի ինչս կամ ի ծովակս Եփրատայ անկանի, (անդ էջ 164):” Ծոփք ըսուած երկիրը կը տարածուի Մշչ Երկրին արեւմտեան կողմն մինչև Խարբերդ, Մեծ ծոփք եւ Շահունեաց ծոփք: Մեծ ծոփք աւելի Եփրատի արեւելեան ափերուն վրայ կը տարածուի դեպ ի հարաւ կենդրոն ունենալով Նիրկընուրը (Մարտիրոսաց քաղաք, Մուֆարդն): Թէ Յուստինոս, ըստ ինճիճեանի, Տիգրիսը Սոֆինէ գաւառին մէջ կը զնէ, անշուշտ կը յարմարի Մեծ Ծոփքաց. որովհետեւ կորդուաց լեռներէն կը բխի Տիգրիսին մէկ ճիւղը եւ կորդուաց լիւրիք մտ են Ծոփայ:

Ծոփաց միւս մասը շատ աւելի ծանօթ է կենդրոն ունենալով Խարբերդը:

1 Նիկիոյ Ժողովն մէջ ալ՝ «Ի գաւառի Մեծոց Հայք», Խարբերդն սակ ախրած եպիսկոպոսներուն գլուխը կը գտնէք «Արտափետ Սոֆինի» (գրք. Եփեսոսի Ինչէն): 2 Եւստակիոս Արք. Կաթողիկոսարանի թիւ... էջ 27): Սոֆինէ կամ Սոֆին նոյն բայց Չորրորդ Հայքի տեղ Մեծ Հայք:

Ինճիճեան՝ յոյն մասնագիրներու Սոֆինէ կամ Սոֆինէ՛ կոչած երկիրները թէ երկու ծոփքերէն որոնհչետ կը նշոյնացնէ, ճշգրտ չէ. կամ թէ իսկպէս յուշաց Սոֆինէն կամ Սոֆէնէն ճշգրտիւ որ երկիրներն են՝ սահմանած չէ: Այս նկատմամբ ես ալ նոր բան մը պիտի չկրնամ ըսել: Միայն դիտել պիտի տամ որ 1. Յուստինոսի Սոֆինէն ու Տիգրիսը չեն կրնար նշոյնացուիլ Չորրորդ Հայքի (-Ծոփաց աշխարհի), հետեւաբար մեր Ծոփքին հետ, “որոյ կողեակ ընդ ժամանակս ինչ ուր թէ կաթողիկոսարան եղած ըլլայ: 2. Քանի որ Սոֆինէ կամ Սոֆինէն կը գտնենք նոյն իսկ Մեծ Հայոց գաւառին մէջ ալ (տես՝ վերը գրուած ծանօթութիւնը) կրնայ մտածուիլ որ յոյն մասնագիրներ կամ լաւ չեն ճանչնար Սոֆինէին սահմանները, կամ այդ անունն սակ շատ ընդարձակ երկիրներ կը հասկրնան: 3. Իրաց այս վիճակին մէջ կարելի է ըսել թէ Սոֆինէն մեր Տլուքի Սոֆին հետ նոյն է. կամ թէ Սոֆինէ մինչեւ Եփրատացիք, Արիւհոյ սահմանները կ'ընդարձակուի:

Այս կէտերուն քննութիւնը շահեկան է ստուգիւ բայց թէ՛ մեր ծրագրերը եւ թէ՛ միջոցները թոյլ չեն տար հին աշխարհագրութեան այնքան մանրամասնութիւնները քերթելու:

Իսկ Սոֆը, որ հիմայ ծանօթ է, Տլուք գաւառին արեւմտեան հիւսիսային մասը կը կազմէ, Այնժամպէն-Մարաշ՝ տանող ճամբուն վրայ: Սոֆ ընդհանրապէս լեռնաշղթայի մը անունն է, եւ Սեւ լեռան Տլուք գաւառին մէջէն անցնող շղթային երկու սարերը կը կոչուին Պէ՛՛յիւք Սոֆ եւ Բիւլիւք Սոֆ (-Մեծ Սոֆ եւ Փոքր Սոֆ):

Հին շէքերբու աւերակներ ունի Սոֆ, որոնք դեռ ուշագրութիւն չեն գրուած իրենց դուզնաքեայ Ստեղծմանը: Տողի տակ ծածկուած շատ բաներ կան անշուշտ հոն:

Ծով գրեակը կամ կաթողիկոսին բերդը, անտարակցո շինուած էր Սոֆի այն ժայռոտ սարերուն վրայ, ուր աւերակները կան եւ հիմայ խոշոր թրքերէնով մը կ'ըստի “Թէրուէ Օրուգ, կամ “Տէրու Օրուգ: Աւերակներ կան նաեւ այս բերդին առջեւ, վարը, ուր երկաթէ մանր խաչ մը գտնուած է:

Հիճրէթի 803 թուին, Էլ-Այնժամպի պատմիչը, Լանկիթիմուրի արշաւանքներէն իր կրած վնասներն ու նեղութիւնները նկարագրելու՝ ասան՝ դիտել կու տայ թէ ինչպէս Այնժամպէն փախան մթին եւ անձրեւոտ գիշերով եւ խեղճ ու կրակ երեք օր անցուցին Սոֆ լեռան

վրայ իր Բաք, կը գազկին եւ իր բարեկամներուն հետ, անշուշտ ասպնջափան յարկերու տակ (Տես Կիլիկիա էջ 366):

Մոֆի եւ Տրուլքի լեռնաշղթաները կ'երկրնան մինչեւ Հոռոմ: Ալայ:

Եթէ մեր Սոֆը՝ ձեռէ կապ չունի Սոֆինէի հետ, անհասանական չէ նոյնացընել զայն Ծովի (Ծովք) հետ. ինչպէս որ բրիթ արդէն: Իսկ Ծով կոչումը թելադրուած ըլլայ տեղագրական յարմարութիւնէ մը, ինչպէս բնիք վերը (էջ 284—85):

Ծովքի նշանակութիւնը Եկեղեցական պատմութեան մէջ:

Երկրագնտի անհուն մակերեւոյթի վրայ ինչ կ'աթծէ փորքի կէտ մը: Ինչ քաղաքներ ու քաղաքակրթութիւններ, բերդեր ու յիշատակարաններ, ինչ եկեղեցիներ ու խաչքարեր՝ կորած կորսուած չեն. Ծովքին խօսքը կ'ըլլայ:

Պատմագէտն ու հնախօսը այդպէս չեն խորհիր, անոնց համար նշանակութիւն ունի ամէնէն շնչին աղբւսի կտորն ալ: Բայց կաթողիկոսի բերդը, Ծով կոչումն փորագոյն զդեակը չայ. եկեղեցւոյ պատմութեան մէջ մեծ նշանակութիւն ունի՝ նոյն իսկ գարեորու ետեւ պահուած իր հետաքրքրող վիճակին մէջ:

Մեր ազգ. — Եկեղեցական պատմութիւնը, իսկպէս թերի է: Մեր պատմիչները միշտ Ագամեն՝ այսինքն՝ «ձուէն», կը սկսին, եւ քննու չեն հետաքրքրուիր գոնէ իրենց պատմութեան ամէնէն նշանաւոր գէմբերու կեանքին գլխաւոր հանգոյցներով: Այսպէս չենք գիտեր զոր օր. չայ եկեղեցւոյ կաթողիկոսներուն ծնունդն ու ծագումը, տարիքը, ուսման աստիճանը, միջավայրերը, ծնողաց անունները, ձեռնարկութեան կարագանները եւն եւն. շատերուն գերեզմաններն իսկ անծանօթ մնացած են: Իրաւ օր ձեռագիրներու յիշատակարանները բաւական կը լուսաւորեն պատմութեան այդ միջին տեղերը. բայց անհասունմ, շատ յոգնեցնող եւ թիչ արգիւնք տուող աշխատութիւն մ'է այդ: Եւ նոյն իսկ եթէ մեզ հասած բոլոր ձեռնագրերուն յիշատակարանները ուսումնասիրուին, պատմութեան շատ մը կորսուած երկիր ալ գտնուին, զեռ մնք պիտի չկրնանք գիտնալ թէ ո՞վ էր Ս. Գրիգոր Լուսաւորչին մայրը, Ուսուցիչը եւն, եւն, եւն. կենսագրական այն բոլոր տեղեկութիւնները, որ այս օր անհրաժեշտ կը նկատուին ամէնէն յետին ուսանողի մը համար: չայ պատ-

միչներու այս նկատմամբ ըրած զանցառութիւններն երբեք համեստութեան նշանակ չեն: Կատարեալ թերութիւն մ'է այս, որուն վրայ քննու չեն կրցած անդրագտնալ:

Հիմայ այս իրողութիւններու հանգէպ երբ ստուգած թէ Գրիգորիս Գ. (1096) եւ Ս. Կերսէս Ընորհալ (1102) կաթողիկոսները, հին, այդ Ծով կոչումն փորագոյն զդեկին մէջ աշխարհի լոյսը տեսան, Ծովքի իմաստն ու կարեւորութիւնը որչափ պիտի բարձրանայ հետաքրքիր պատմագէտի աչքին եւ ճշմն իսկ յետին ուսմիկ սրտին: Երբ գիտնէք թէ քաղաքը, դար հանուցը չայոց կաթողիկոսական աթոռը, Տրուքի այդ Ծովքին մէջ ապաստան գտաւ, ո՞վ պիտի չուզէր հետաքրքրուիլ թէ ինչպէս անցան այդ քսանհինգ կամ քսանվեց տարիներն: Երբ կարգանք նոյն ինքն Ընորհալոյ վիպական տողերուն մէջ թէ ինչպէս «հազարացի», մը իր սիրելի հայրը, Ապիրատը, Ծովք գրեկի աշխարհին նետաճար վար ձգեց՝ խաբար շնտական», ի մը դատադրութեամբ: թէ մեզի ծանօթ գեպքերէն երբ գիտնանք Գրիգոր Վկայասելիի գագաղը Ծովքի մէջ ամիպիցեալ Կարմիր վանքէն ետքը, զեռ վերջնապէս Հոռոմ-կալ չգիտարկուած: Եւ թէ վերջապէս մերտնջական եւ հայրենի անաղագսիւնը գգուներ, որուն համեմատ Սրբալոյս միւռոն իսկ օրհնուած է Տրուք, հարկաւ Ծովքի մէջ, եւ Պահլաւունի երիտասարդ կաթողիկոսին կաթողիկոսութեան սկիզբը: 2

Հնչլ մը դեպքեր, ահայ, որ կարեւոր տեղ եւ նշանակութիւն ունին եկեղեցական պատմութեան մէջ: Ո՞գիտէ, ինչեր կան արդեօք ծածկուած մագաղաթներու վրայ կամ հողին տակ:

(Ըդուսն-իւլի) Բ.

1 Ընորհալ էջ 552—555.
2 Շ. Կրգ. էջ 43. 487.
3 Գաիի որ այսպիսի անանգութիւն մը հաստատուն է եւ նոյն իսկ միւռոնի կաթողիկոսի գոյութիւնը անժխտելի է: Ինչպէս որ քիչ մ'ետքը պիտի տեսնենք, եթէ Պահլաւունաց միւռոնորհմէքի անագութիւնը չէ այդ գոնէ պէտք է ըլլայ Կիլիկիոյ կաթողիկոսներէ սեւէ ձեկուշը, որոնք 1441 յուառլ եւ ետքը բաւական վարասնորդի կեանք մ'անցուցին: Անի տանի հարկ կ'ըլլայ Աստուգութիւնը կենդանացնել Տրուքի Ս. Պողոս վանքը, որուն ամբողջ քողած է առ այժմ մը հետաքրքրութեան հանգէպ:

